

Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԽՍԶԸ

Խ. Հայաստանի կարմիր Խաչը՝ իր մակրամասն տեղեկադիրը հաղորդեց Հայ Հասարակութեան, շնորհիւ իր նախագահ թիւ. Ա. Կամսարականի, Համառօտ բայց ճոխ աղիւսեակներով, ցուցանկարներով և պատկերներով։ (Տեղեկադիրը հրատարակուած է Փարփի Հայ Տիկնանց Կ. Խ. Ի. Մասնաճիշլի միջոցներով)։

Իր ներկայ ծրագրով Հայաստանի Կ. Խ. Ի. նպատակն է 1) Պատերազմի ժամանակ օդնութեան հասնիլ վիրաւոր ու հիւանդ զինուորներուն և գերիներուն, 2) Օդնութիւն հաշմանդամներուն, 3) Բժշկական և նիւթական օդնութիւն տարերային ու ժողովրդական աղջաներէ վնասուած ազգարնակչութեան, 4) Մաքառում երկրի մէջ տիրող ընկերային ախտերու դէմ, մասնաւորապէս մալարիայի դէմ, 5) Օդնութիւն անապաստան երեխաներուն, և 6) Բժշկական-առողջապահական և նիւթական օդնութիւն երկիր վերագարձող գաղթականութեան։

Կարճ ժամանակամիջոցի մը ընթացքին, — 1922 Մայիսի 24-էն մինչև 1925 Օդուոտուը — Կարմիր Խաչը օդնութեան է հասած Միջազետքէն վերազարձող 7000 դաշտականներուն։ Անոնց համար Պէօյիւք Վէտիի մէջ բացեր է բժշկակայան մը, որ իր գոյութեան 11 ամսուայ մէջ ինամեր է 54054 հիւանդ։

Զանգեզուրի Ղարաբելիսէ գիւղը ընտրելով իր գործունէութեան կեղրոն, օդնութեան է հասած սովոր և զանազան համաճարակներու ենթարկուած այդ դժբախտ շրջանին, բանալով հոն բժշկակայան մը և կաղմակերպելով սննդակայան, բաղնիքներ և ձաշարաններ, Տաթեւ, Մուղանջար և Բայանելուր գիւղերու մէջ, որոնցմէ ձրի օգտուեր է այդ շրջանի ազգարնակչութիւնը։ Այդ հիմնարկութիւններէն միայն բժշկակայանը խնամած է երկուք ու կէս տարուայ մէջ 34,388 հոգի։ Լոռի-Փամբակ շրջանը ունեցեր է նոյնպէս իր բժշկակայանը Մեծ Գառնի գիւղի մէջ ուր գլխաւորապէս կորի է մղուած զեներական հիւանդութիւններու, մասնաւորապէս սիֆիլիսի դէմ։ Բացած է նաև ժամանակաւոր կայաններ Դիլիջանի Զարչես, և Կոտայքի շրջանի Քանաքեռի մէջ։ Առաջինը ինամած է 1684 հիւանդ։ Խոկ Երկրորդը 4273։

Բայց բժշկական ասպարէզի վրայ իր գլխաւոր գործը եղած է էջմիածնի դաւախին մէջ մղած կոիւը մալարիայի դէմ։ Մանրամասնութիւններու մէջ չժմտելով հանդերձ, պէտք է շնչտել որ 1924-ին միայն հինգ ամսուայ մէջ էջմիածնի դաւախին հակամալարիական խումբերը ունեցեր են 27,850 այցելութիւն, նոյն ուղղութեամբ գործած է Կ. Խաչը Մեղրիի և Դարալազեազի մէջ։ Բացի այցելու հիւանդներէ, այդ կայանները (Մեղր, Արփա և էջմիածնին) ունին փոքրիկ — 10 անկողնէ բաղկացած — հիւանդանոցներ և լաւ կահաւորուած տարրալուծարաններ, ուր մասնագէտ բժժիշկներու հսկողութեան տակ կատարուած են լուրջ ուսումնասիրութիւններ այդ շրջաններու առողջապահական պայմաններու մասին։

Կ. Խ. Ը բժշկական ընդհանուր օդնութիւն հասցուցած է նոր Բայազիտի

դաւառի որոշ մասերուն մէջ, ուր տարածուած են աչքացաւը (դրախտոմա)։ Կազմակերպած է ակնաբուժական շրջիկ խումբ մը, առաջնորդութեամբ մասնագէտ բժիշկի մը որ այցելած է բացի նոր Բայազիլ քաղաքէն, Դալի Ղարդալ, Բասար Քչչարի, Ելենովլիայի շրջաններ, ուր ինամուծ է 2074 հուբի։ Բժշկակայաններու և խումբերու բժշկական կազմը չէ զլացած նոյնպէս օղնել բազմաթիւ հիւանդներու տուններու մէջ, Հայթայթել անոնց գեղեր և վերջապէս կազմակերպել ամէն այցելած վայրի մէջ առողջապահական դասախոսութիւններ և զրոյցներ։

Վերջապէս Կ. Խաչի վարչութիւնը աջակցած է Հայաստանի անապատան երեխանների բարեկամների ընկերութեան։

Ահա, համառոտակի, այն գնահատելի աշխատանքը դոր կատարած է Հ. Կ. Խ.Ը. Ոչ-մասնագէտ մը գծուար կրնայ ըմբռնել, թէ ինչ մեծ կամք, անձնազուռն թիւն, կազմակերպչական չնորհ և սէր պէտք է ունենալ, այդպիսի դործ մը կատարելու համար, այն ալ սահմանափակ միջոցներով և յետամնաց վայրերու մէջ, ինչպէս են մեր յիշած մշջաններն ու դիւզերը։

Տեսնենք այժմ թէ, ինչ նիւթական միջոցներ է տրամադրած Կ. Խ.Ը. այդ բոլոր աշխատանքը կատարելու համար։

Վերոյիշեալ ժամանակամիջոցի մէջ Կ. Խ. կերպոնական վարչութիւնը ունեցեր է մուտք 96,390 ր. 87 կ. (ոսկի դրամ) որմէ ծախսած է 78,267 ր. 88կ. այդ դումարին 55,816 ր. դոյացած է պետական սուզ միջոցներէ. 36,425 ր. 55կ. գեղերու և հին հաղուստներու վաճառումէ, իսկ արտասահմաններ իր մասնակիւդերէն 1690 ր. (առանց հաշուելու 800 անդլիական ոսկին զոր դրկած է Փարիզի մասնաճիւղը, ճահիճներու չորացման համար)։

Եթէ արտասահմաններ գաղութեամբ անտարերութիւնը կարելի է, անցեալի համար, բացատրել անդխութեամբ կամ անվասահութեամբ, այժմ երբ Կ. Խ. տեղեկադիրը հասարակութեան սեփականութիւն է դարձած, այլևս ներելի չէ ուչ ձեռնպահութիւն։

Կ. Խ. ի անմիջական նպատակներն են. — Ունենալ հակավեներական բժշկակայաններ Լենինականի, Լոռի Փամբակի մէջ, Զանզեզուրի և Դիլիճանի բուժակայանները վերածել հիւանդանոցներուն, կազմակերպել քանի մը ակնաբոյժիումքերը։ Լայնացնել հակամալարիական և անապատան մասնուկներու խնամատարութիւնը։

Մաղթելով լիուլի յաջողութիւն իր բոլոր ապահայ ձեռնարկներուն, պարտք կը սեպեմ մէկ երկու թելադրութիւններ ընել կեղը. վարչութեան։ Կ. Խաչի պահառը նպատակն է անմիջական օգնութիւն հասցնել այնպիսի վայրեր ուր պետութեան բժշկա-առողջապահական վարչութիւնը հնաբաւորութիւն չէ ունեցած կամ աւելորդ դտած է մնայուն հիմնարկութիւններ կազմակերպել։ Ան իր սուզ միջոցները պէտք չէ ցրուէ օգտակար բայց յարատե ձեռնարկներու համար։ Երբ չունի պէտք եղած քանակութեամբ գինին հիւանդներուն բաժնելու համար, հարկ է որ իր բոլոր մասնաճիւղերուն միջոցները այդ նպատակին յատկացնէ, ձգելով

ճահճներ չորցնելու գործը պետական օրկաններուն, որոնք ունին անհրաժեշտ փորձառութիւնը, որու ծրագիր և արհեստագիտական կազմ:

Մալարիայի ախտաբանութիւնը ներկայիս այնքան զարդացած է որ, անոր դէմ պայքարի համար նոր հետազօտութիւններու պէտք չկայ Կ. Խ. Համար: Այդ՝ Տրոպիկական հաստատութեան դործն է և միայն խաղաղ և յարատեւ հետազօտութեան նիւթ: Կ. Խոչը իր բոլոր ուժերը պէտք է տրամադրէ միայն անմիջական խնամքներու:

Այս դործին համար միակ ձեռնահաս մաքմինն է Կ. Խ. Ը. որ իր կարճատե անցեալով հաստատեց թէ տեղեակ է ժողովրդի ցաւերուն, դիտէ անոնց դէմ կոռուելու դիտական և դործնական ուղիները, և իրեն վստահուած կոպէկներով կրնայ խոշոր արդիւնքներ տալ:

Մենք վստահ ենք որ հայութիւնը արժանապէս պիտի վարձատրէ այդ բեղմնաւոր աշխատանքը:

Բժ. Ե. Մինասիսնել

ԽՆԱՄԵՑԻՔ ԶԵՐ ԱԿՌԱՆԵՐԻՑ

Առաւոտ և երեկոյ ձեր ակուաները լուսցէք և վրձինով մաքրեցէք: Անհրաժեշտ չէ ատամնափոշի ունենալ, պարզ օճառը կը բաւէ:

Ձեր անձնական ատամնավրձինը ունեցէք և թոյլ մի տաք որ ուրիշներ, նոյնիսկ ձեր ընտանիքի անդամները գործածեն զանոնք:

Մի չափազանցէք թթու ըմպելիներու, ինչպէս նաև անուշեղէններու և շաքարեղէններու գործածութիւնը մանաւանդ փոքրիկներու համար: անոնց արտադրած թթուն չուտով կը ժաշեցնէ ակուան և կ'արագացնէ փառումը:

Պաղ ըմպելի խմելէ անմէջապէս ետք շատ տաք, և փոխադարձարար տաք ըմպելիէ ետք շատ պաղ ըմպելի մի՛ խմէք: Մի՛ չափազանցէք ոգելից ըմպելիներու ինչպէս նաև ծխախոտի գործածութիւնը, թէ կուպէք որ ձեր շունչը չհոտի և ձեր ակուաները ճերմակ ու փայլուն մնան:

Ակուաներով կարծր առարկաներ (մատիտ, գրիչ, փայտ, ևայլն) կամ սննդեղէններ (կաղին, ընկոյզ, կորիզ ևայլն) մի կոտրէք: Մի՛ կորէք նաև զերձան, անոնց ծայրը չփնացնելու համար:

Մի՛ թողուք որ ակուաներու միջն երկարամ մնան սննդեղենի մնացորդները, որպէս զի չնեխին և փուռթին չպատճառեն, անմէջապէս մաքրեցէք զանոնք ոչ թէ սրածայր առարկաներով (գնդասեղ, լուցկի ևայլն) այլ ջուրով և օճառով:

Մի՛ մոռնաք որ ակուաներու հիւանդագին վիճակը բերնի, ստամոքսի և այլ զանազան հիւանդութիւններու պատճառ կը դառնայ, և մի՛ սպասէք որ ձեր ակուաները ցաւին ատամնաբոյժին գիմելու համար, այլ իրը կանխազգուշութիւն տարին մէկ կամ երկու անդամ քննութեան ենթարկել տուէք զանոնք:

Հոկեցէք ձեր զաւակներուն ակուաներուն վրայ և փոքր հասակն (երեք տարեկանէն) վարժեցուցէք զանոնք խնամելու իրենց ակուաները այնպէս ինչպէս որ դուք:

ԱՐԱՄ ՔԻԹԱԳՃԵԱՆ